

ԵՐԱԾՏԱԿԱՆ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅ ԵՐԱԾԻՇՏԵՐ ՈՒ ՆՈՒԱԳԱԾՈՒՆԵՐ 1768-1930Ի ԾՐԳԱՐԱՔՆ

Արեւելիան նուսազը Ասիսական ծագում ունի, ու
առաջին անգամ Թուրքիա մտած է Պարսկաստանէն
Ենիթիմուրի արշաւանքէն վիրջ:

Սրբելիան իմրանուազը հրկու տեսակ է : Առաջինը որ ամէնչն էրն է, կը կոչուի Դապա Սաք, կաղողուած է հոգեւալ բրդ նուազարանինքն, իմէնցն, ապան : Երթորդն է իմէնց Կոյսուած, որ կազմուած է 1760-ին և հոգհանք բարդացած է ջութակ, նէյ, թամսուր, տափրէ, քանոն և ուտէ : Առօնցէ ուրա արարամին նուազ նոն է և եղիպսունին Թռքիքի մտու Ը Ռափ Ափէմ խոն Ցարէմ միջոցու :

Չափ հին ասեններէ ի դիք մինչեւ Պապս
Նախարածու Աթոննեանի ճայարարութեան զիտր,
ըստոր Նուապառունեան ու Կանչնաչնէներ, իբէց
դիրքահուներէն առանց Ճայնանիք, բիրնոց կը
որդիքն եղաւանիքոր: Եւրոպանի նօթան իստու-
ամայրքն էր պահէնին կիսաաման նորու Համար-
կ անոր փոխարքն այ ուրիշ նօթան մը ըստ:

Առաջին անգամ Պապս Համբարձում էր որ
մտածեց ու յշացաւ արքեկեղան կամ Կայիշան ա-
մայնանիդրոց, ու անամոնզ գրի առան եղանակները
ապշտեան ու հիացումի մտանելով իրեն
ժամանակակից ամենամեծ արուեստոց կտները:

Արդ, Պապա Համբարձում կիմօնեան հայրն արեւելիան ճայնազրութեան ու ինաւուարի արեւելիան իրտչութեան: Այս պատճառով ահա, պէտք է իրավով ու իր Հայրացած մէծանուն աշակիրտներու սկիզբ այս ամփոխ ուսումնասիրութեան:

ՊԱՊԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԼԻՄՈՆԵԱՆ

Համես հայ կաթոլիկի մը, Սարգիս Կիմոննեանի
զաւակը՝ Պապա Համբարձում Կիմոննեան, բնիք
նարարեցի է: Իր ծննդը, Բիրա Աղա մամիք
ուսուուր փողոցը մէկ տաս մէջ ծննդն ուսու-
անը 1768ին: Նախնական ու տիկր ուսում մ.
ստացած է իր մօր Կատարինէի Հանքերք: Պատու-
ատարիքն զերծակա աշկը վազ ատեն, երգ
հնիքէս ծայրակի փափակ եղած ատեն անոնց ան-
դիդղական երաժշտութեան զա կ'առնէ Զննն-
Պողոս զգիրն էն, որ Համբարձու էր իր իսկան բարա-
ւուէն և նա մաս անուած:

զբար կոնչական ասյուն ալ:

Այդ քրջաններուն, Գուռուչչէմի Տիրեան
ապարանքը տեսակ մը երաժշտասկներու ժա-
մադրաւայրը էր: Համարձակ կը յանդիք մաս-
այց քրջանակն էներ: Ով պատպանեանք ի գլուխ
Յուղանեան Ցէյկափի: Հօն կը յատախանայ արեհիշեա-

Համբարձում Փառաթիին կարողութիւնը իւրա-
ցնիէ զիր, զգաւ կը մնայ յունական պահային
եղանակներն, ու շարապանին մէջ նշանակած
իրարիէն ընթրիու, անհնձն մտնա իրք ճայնալիք
և ուրիշներն ալ իրք չափ կը զորածէ հսկեալ
իրարպ զատաւորիկ բանուած, Փուլ, ինըր Վերնախայ, Աւելիոր Բարովային. Ներթափար. Պարով:

Ասուն առաջին հսկեար առնելով իր կազմէ
հսկեալ ճայնանիք իրք Փո. է. Տէ. Թօ. Նե. Զա.
(յունական) ին. Բա. Կո. Ան. Ֆի. Օ. Ին. և իւրապահնա
Տօ. Քէ. Մի. Ֆա. Սօ. Լա. Ան. Վի. Ճայնանիքիրան պէս):
Յիսոյ տափերուն ու ամանանիկուն իշաններ են
որորիք և պատասիրէ վիրք, կը մկնի իր սորգած
եղանակները նօտագրիք անոնց բաւական յա-
ջնութեալը: Ճայնանութեան այս վիստը չնորսի
հսկեատ կը տարածուի իր համբաւը: Օր մը, այս
ատելուան նշանաւոր Հրայ կրածիս նար էփի
հնարած Պետքի քէշըւս, անոր երգած սահնէ
զարսուցողի իր նօտագրը և յիսոյ նյանութեամբ
կ'իրգէ անոր նիրկայութեան: Հրայ կրածիտը, այս
ատել կատած իր պատուի իր երեխն: «Են Երսով՝

անուան Համբարձում իր տառանդին ու հեղութեան
չնորհն սիրիկին կը զառնայ Պէջեան Ամիրայի և
կ'ըլլայ երածիւս Մայր իշխանցից: Մի ինչու ատա-
կոյ ու մը նախանձի ու Հաւատանիք իտարիան-
կը զառնայ կարու մը աւանդաւոյ երածիւսներու:
Պատրի Համբարձում 27 տարեկանին ամենանացած
է Պարհան Գրիգոր Ամիրայի իրն համար շինել տուած

Բերայի տան մէջ, իւ ունեցած է վեց գաւակներ, որոնցից է չըրորդը նէյզան (նէյ ածող) Զենոռ մանաւանց արժանաւոր յաշոր մը հղաւ իր հօրը:

Հակոսուկ իր անշիշաչար բնաւորութեան, աղոյուս նախանձրգներու թշնամութիւններէն, միջոց մը լքեց իր արուեստը և նէյզան տղուն հատ միջոց մը ժենարդից Սևե Սովոյ նաւաւանսիստոնիքն ծխախոտի, իւրեւ և ընդէկնի փոխազրութեան ու տահուորի, բայց փոթորիկ մը օր մը փանցոց իրենց գործն ու նիւթակներ:

Գրիմէ յուսանատ ու լքուած էր դիմեր պաշտպանդ ամերաներու յաշորական մահաւամր, երբ նէյզայիրիան Ամիրս Խասպիշի այցելու ուսուցիչ կորպէց զինորդ, ցիեան ամական մը բարիցանելով և անդ համար նույն մը մահ այց մարդեկ:

Հոն մեռաւ ան, 1839 Թունիս 29ին, այսինքն հրաժարակ Սուլթան Մահմետ իրկրորդի մեած օրը: Այս մէն մարզուն լուցարաւորութիւնը սահան շատ անձն եղաւ: Տարմինը ամփեալ թափեացաւ Քրիստու Ա. Յանիրի գիրկամանաւուն, ուր գդրախառարա անհու կը մնայ իւ թագուած տեղը, որովհետո ունեւ յիշասակարն ու չիրիմ էլ Կոնդուած իր գրայ: Պատու Համբարձում, ամէնէն կարիւոր դիրք կը զւալ: Եւրոպի արքաները ամերիկան երաժշտութեան մէջ իր այսակրութեամբ ու հմտութեամբ: Քանից պատուուն է ուղիւթաներու նէրկայութեան հնդուունունի: Իր զիւառ ամակերտներ են իսկ են Թամարուրի Արքան: Արքանաւ Խանկանչան, Նէյզան Ձենուր, Պետրոս Զօմէյքնեան, եւնի: :

Պատու Համբարձումին ասախին ուսուցիչ շննիւ Պորու ծնակ էր 1746ին Սիրուար իւ աշակերտութեան մէջ իր աշակերտութեամբ ու հմտութեամբ: Քանից պատուուն է ուղիւթաներու նէրկայութեան հնդուունունի ծնակ այս նէրկայութեան երաժշտութեան այց նախ Հայրէնի, լուսակնի ու լուսինունի նէրկայութեան ալոյ: Զուարքի նէրկայ եղանակը ինք փերակազմած է յուսանան ուսուցիչուն: Մեռած է 1822ին Խասպիշի մէջ 80 տարեկանին, բազմամիւ արքացուներ ու ամակերտներ հասցնելու:

ՊԵՏՐԱՆ ՉԵՌՄԼԵՔՆԵԱՆ

Մնած է 1785ին, Արքիւար: Զաւակն էր Եւթուկիացի Բրուու Գրիգորի: 12 տարեկանին, երբ կը զրաբը յերճակութեամբ, օգտուելով պապա Համբարձումին ինուսութիւն մտաւորութեանէն, օգտուեցաւ անկէ: Աւելի վերջ սկսաւ ջօշակի ու արեւելիան երաժշտութեան զանեա տալ Զենօնիրի խանին մէջ: Իր համբար մէնձնալով, ազգեցիկ ամերիկաներու խնդրանունի լուսութիւն ծնունդուն Սիրուար: Կարպասին երաժիշտ զանաւութեանը: Առաջին անգամ ինքն էր ու Ռուսուի (Ճեռքի շարժումով չափ տու թրական կանոնով) միշողով սորվեցուց իր աշակերտներու, պապա Համբարձումին սորվածները: Բնու շուշանաւում ու սորված արքացուները գնեց ու հումքուայս իւրաքանչ մեռաւ 1840ին:

ՆԵԶԶԱՆ ՉԵՌՄԼԵՔՆԵԱՆ

Պապա Համբարձում Ամենանեանի այս գրք գաւակը ծնած է 1810ին: Նէյը՝ Յովկաննէս եղործէն, այսակազմութիւնն ալ իր հօրմէն ուսաւ, եւ քիչ

առենուան մէջ այնքան յառաջացաւ որ, եղարյը նախանձէն փրեց անոր սրինեց:

Զենոր գէմքով ու ընկնդրիւու համար նէյը: Ան ոչ միայն կը նուազէր, այլ նաև կը շնէն որինաներ, որոնք ամասօծ չ շատ բարձր գինիրով: Ծեկեցական երգեցութիւններուն ալ, միջոց մը թէկերացած է ան սրինով: Իր տապանդին ու համբաւէն շնորհիւ ընդունուած է Սուլթան Մէջնիւն ու իիսուս նախանձուած է անկէ: Իր միակ զաւակը, ու իշխանութիւնը իւ հարցարձութիւն կուտած էր, յոյն սպասուհիի մը անփութութեան հնաւեննով կը ինքուուի ծովուն մէջ այն պատու իր Վուսուր ծնիփ Մակարէ Ֆրարատափի պարուին մէջ կը հնաւակը, բարձմանի ու սկզբանաւութիւննէց: Այս կոկիդը մոռնաւու համար կը մէկնի նզիպուստ 1863ին, ուր խորի Սախա փարայի հրատարութեան ու պատապանութեան կարժուութեան ամսանուու: Բայց Զենոր զաւիկի կիցին ու տրիս, կը մենին Յ տարի վերջ, 1866ին: Կըսուի թէ, նզիպուստ նախանձուած արուեստագէտներ թունաւորած են զինքը:

ԹԱՎՊՈՒՆԴԻ ԱԼԻՔԲԱՍԱՆ

Վանէցի սևնէկապս Գասպարի որդին Ալիքսան ծնած է Կոմիկ Փառա 1815ին: Պապա Համբարձումի այցակերտը իր զարպետն պէս հնաւեած է քամարդիր: Ենթէցական երաժշտութեան ամմանը նէր գտնիւով նույրուեցաւ աշխարհական երգերու: Իր համբար տարածուցացաւ հնաւառ երկիրներ եւ 1854ին հրաւելու կամարդուցաց նէրկայութիւն անդիպուստ Սախա փարայի կորմէ 50 անդիւական սոկի ամսանանու: Այս պաշտօնն հնգ տարի չարունակից, մեծ յաջութեան մը պատիւներու արժանաւուու: Իր տուու մը լու ալ, յանկնարդ վերպարձու: Պղին հրաժարելով իրեն շույլուած պատիւներէն ու սպանելով իր ամրոց զրամէ: Այս տարօրինակ բնաւորութեամբ մարդը, հնաւ տարի եւս ապրէց վերի, 1864ին թուուա փիսակի մը մէջ մեռաւ Պղին: Թամարուրի Ալիքսան հնդիւնական է բաւական հնուուլ չարպետներ:

ԱՐԻՍԱԿԵՍ ՅՈՎՎԱՆՆԵՍ ԾԱԼԱԵԱՆ (ԱՐԲԻՍ)

Մնած է Լանկա եւ զաւակն է Աքէճի Ցոփկանէսի որ եւ ամարտին չալիրու եւ կիրպասներու աղտերը մարքելով կը զրաբը: Խախանան տասմար սասցած է Մայր Կարմարաբարի մէջ ուրէէ կիրջ յանձնուած է Պապա Համբարձումի խնամքին, որուն մահէն միշտ կարպատին է երաժիշտ Մայր եկեղեցիի: Իր շարուցիւն մաւան վերջ, կատարել աղորդու: Պապա Համբարձումի հնդիւնական ձայնագրութիւնը, լրացնելով զայն ծունկ ծնկները, կիսարաւաւ եւ աղորդուներուու: Հասցուցած է գեղիցկամայն պարունակութիւն էր Սախա Սուլթան Մէջնիւն վերջ էր Զանան Պորու պէյէ Սախա Սուլթանի տունը, Առլիանին նէրկայութեան Արքու իր խումբին երգել տուու մէջ Եւլիսէրի կլրստա մէկաման նէրկարութիւր, իւ աղաւանացի է ինքնափայիլի զամանակամայն ունեւուներուն, եւ ստացած է պատուանշան մը իր իշէկին վրայ կրելու համար: Միջոց մը տիրած է իր համբաւը ամէն կողմէ: Հասցուցած է բազմաթիւ

աշակերտներ Գարբիկի Երանիան, Յարութիւն Երկանիան, Համբարձում Զէրիեան, Գարբիկի Խանիան, Հաննանուկ Սսորիկ Համամէհան, և Վրթանչս Հիսորդիան (այժմ Արքատակէս քչնյ. Կառարլիան) Միջօք մը իր աշակերտներուն հնա հրատարակած է «Քնարակ արքելիան» անուն ամսաթիրթ մը որ հաւաքածոյ մըն կը թարփի, թշուկի սմայի և շարդիներու: Հեղինակած է նաև կեկիցական և ազգային երանակներ և կայսերական ուժութեան մէջ մէկ պատճենի Մեծ 1878ին Ապրիլի 13-ի Աւագ Հինգշաբթի օրը յիշին թշուառութեան մէջ: Անդապարագործութիւնը մէծահանդէս կատարուած է, նախազանութեամբ Նիկոս Պատրիարք Կարթապահանին: Թաղուած է Պալլըլը:

ՈՒՏՏԻ ԱՎԵԼԹ (ՅԱԲԷԼԹ)

Ծնած է եզիփառու, ուրիշ առաջին նավագ Պոլիս զալով, Հանրատանօթ Քմեւանի Թայէսուի նուազիստումին մէջ նուազած է բանուն: Բայց տեսներով որ իր նուազած առնոնց այնուն մէն ընդունելութիւնը չի գտնի Պոլոսու մէջ, գարեալ կը փերազանայ իր ծննդապայրը՝ Եղիսուսու: Պոլոս մէջ իր առաջին այցիցիւ լրաց կը դառն սուսուորութեան էն պատուա, կարծես թէ տեսան մը վրէջ լուծեն Համար Պուրշենինէն, ամրոց տարի մը յամատու անփոնի աշխատութեամբ գիրջ շերկի կը հնարես Ուտի աշակերտութիւն եզիփառացի նշանաւոր արտօնատագագաներու: Այս կատարի մասնակի վերջ, երկրորդ անգամ ըլլալոր կուզայ Պոլիս, և եզիփառուս իր հնա թերած այս նոր նուազով մէջ: Մը մտնէ զարձեալ քիշմանի Թայէսու խոտմիրը մէջ: Մինչն այց ատեն Ուտի չի մտած Թուրքիա, առաջին տուշուն իւ սուար Պոլոս մուցնող եղաւ ուրիմն Յարիթ, որ արքանացաւ իիսուս փայլուն ընդունելութեան մը: Իր Համբաւը կը հասկ մինչն խոտմիր, որուն սպասարնին ուտի զամատու կը կարգուի երկար տարիների: Հայոցած է բարձրածի աշխարհունքը ուուի Տիգրան, Արշակ, Սարգիս եւն: Անի նաև արքական ու թշրիկան հեղինակութիւնը, որոնք իր ամսանակին իիսուս զնաւութեան մէն: Այս մէմքարչէք արտօնատաէտը ի վերջո կորսնցուած է իր տեսուութիւնը և մեռած է իր զաւակներուն թոլ: Վշտու թէ իր կորութիւնը յառած հետաք հետ է ուտի Արշակի զրաւած բարկութեան մը հնարեւնքով:

ՈՒՏՏԻ ԶԵՏԵՅԵՒ ՏԻԳՐԱՆ

Ծնած է Սամաթիա ու տեղույն ազգային փարժարանը շաս քիչ յաճախէլ վերջ աշխարհու կազմ է սետքինի արհնատաւորի մը: Իր այս արհնատին անունով կը կոչուի նաև Սետքինի Տիգրան: Սետքինի Տիգրան, լավութեա կը նավէք նախ, եր այդ միջոցներուն Ուտի Ափէթ եեած է Պոլիս իր բերած նոր նուազարանով: Տիգրան, ուտին զառաց ընդունելութենէն քաջակերուելու բռուն փափաք մը կ'ուննայ ուու նուազելու ու քիչ ժամանակէն կիրացնէն ան նուազին գաղտնալոր, ու կ'ըլլայ Ափէթի յաշորը ուտին: Յետագային, ան իր յառաջացայիւ տարիին բերմած, փարած է մէկուսի

կեանք մը Սամաթիոյ մէջ, իւ յուսավորէոյ արտօնուագէտի կոմիտ սրբութեան սուբարու մէջ է փերազառանալ իր սետքինութեան, անցնայ օրերու փառքին հնա թերիով նաև իր սիրիի նուազարանը:

ՔԵՄԱՆԵՒ ՏԻԳՐԱՆ (ԿՈՅՑ)

Ծնած է Թօփարու և զաւակն է նշանաւոր զացանի Սամիկանի: Օգոր տարեկանին, իր աննման գեղեցիկնեանը նշանաւոր մանկիլը, կորոնցուցած է իր մէկ աշքը, իր մին աշքը ալ իիսաւ տկար մնացած է: Ապակիրուն է նշանաւոր միջնաման Յնոնի և եղած է զուկամահար մը ու մայիսի երգիք մը: Միջօք մը գտնուած է նգիպատու, ուր շատ զնաւուած է: Բազում տարիներ նուազած է Պոլոսու մէջ ճանցուելով արժանապար յանորը մը նշանաւոր քշմանի Թագէսոսի: Մեռած է 1924ին անհնարիոնի թշուառութեան մէջ, ու թաղուած է Ելիլի գերեզմանատուունը:

ԼԱՎՈՒԹԱԾԻ ՈՎՐԵՐԿ

Բնիկ Պուեցի Լավութանի Ովրիկ, եղած է եղբարյը Պատր. Փոխանորդ Սմանու Եպիսկոպոս Գաղաղեանի: Նախապէս, գործած է եպքայի գործարան մը մէջ իր աշկերտ, իրեն ընկեր ունենալով հանչնաէ Յակոբուսը, որուն էնտ, այսատանը պահուն, կ'երէջին Գաղաղապէսի խումբերուն մէջ երգուած երբեմնի տիգանները, զունիները, սիայինները, շաղունները եւն:

Ճամանակ մը վերջ, Ովրիկ, իր երաժշտական յունկութիւնները մշակելով, յանորը է լավութանը յունկութիւններու: Տարիներու անխոնջ աշխատատիմանը մը հնագուտ աշողուած է առաջնական դիրքութեանը կազմութիւնը: Այս պանձաի արտօնագէտը, դժոխատար չէ ունեցած իր արքանաւոր յանորը: Իրեն վերջ պատմութեանցած է նաև լավութանը յունկութիւնները: Ովրիկ, ունի նաև քանի մը հնագուտ աշխատատիմանը: Աշակերտած է լավութանի Սարը Օննիկին, որմէ մէծասիս օգտուած է:

ՈՒՏՏԻ ԱՐԾԱԿ

Ծնած է Կէտիկ փաշա 1880ին: Նախնական ուսումը սասած է թաղին Ազգ. Կորժարանին մէջ, ի զգիփունց հնաւեած է եկեղեցին երգեցութիւններուն: Երաժշտական երգոր ծովանական անոր երաժշտական բացարիկ յանութիւնները տեսնելով, սրբիցուցած է իրեն Հայկական ճայնագործիւն ու ունէ շանք չէ ինայսծ անոր յառաջիկութեանը համար: 17 տարեկանին եղած է Զուլչանանի օգնականը, միեւնոյն առնեն ստալու անիկ աշխարհական երգեցութեան դասիր ալ: Իր երաժշտական փափաքն զրդածած մկան նուազել նաև Քամոն, ու իջէ 19 տարեկանին իջաւ սասպրէզ, նշանաւոր Ակմանի Թայէսու խումբին մէջ թանալ նուազելով: Անկէ տարի մը վերջ ալ սկսու ուն նուազել, իր արտակար ընդունակութեամբը ափ ի բերան գերեզմ հանրութիւնը, որուն Համար անրածանօթ դէմք զարծած էր այլեւ: Անկէ զատ Արշակ կը նուազէր նաև Քէմէնէլ:

Այս երեք նույագիներն այ իր ճարտար մատոներուն հյուս ու հաւատարիք զորդներն էին, որոնցով ամենանորը ճայներն իսկ կը յօրինէր առանց լրիպութիւնի ունկնդիրներուն ուշադրութիւնը կատարելապէս իր կայս կերպոնացնելով:

Արշակ ասէի զատ եղած է կարող ու բեղուն հեղինակ մը: Իր բազմաթիւ հեղինակութիւններէն կան տակախն կորոններ, թշչէփներ ու սմայիններ, որոնք լոյս շն տեսած, մանալով իր զաւկին, անբանաօթ ջութակաբար նուպարի բով:

Երաշտութիւնն մատուցած իր մեծ ու կարեւոր ծառայութիւնն է նաև, աշխարհական երաժշտութիւն ֆաւուններու կանոնաւորութիւնը: Այս գժւարին զորդ երեսն երես բրեաւ մեծ յանդանութեամբ մը, բայց զժախտարար նիթթական անբարար միջաներու պատճառով, միհիայն 14 ֆաւուններ կրցաւ հրատարակիլ: Առող ամէն մէկը զասաւորց եղանակներու (ըշշրէփներ, պանտէներ, շարպիններ, սմայիններ) համաձայն իրաւաչափներն սամպէ իր ծանրութեան շափէ բրացայի բավուրով, եւ իրաւաչներ եղանակ հրատարակեց կոկիկ ու կանոնաւոր անշատ գրքոյններով: Նժրախտարար նիթթապէն իրեն օգնող մը չունեցաւ այս կարեւոր ձեռնարկին մէջ:

Ուստի Արշակ մասամբ իր բնաւորութեան խոսքնեանք, եւ մեծ մասամբ այ իր տաղանդին շնորհի, ունեցաւ բազմաթիւ նախանձորդներ ու հակառակորդներ:

Իր մաս մէջ կորուստ մը եղաւ արեւելեան երածութեան համար:

ՊԻՄԵՆ ՏԵՐ ԳՎԱՊԱՐԵԱՆ (ԹՐՈՒՍԱՅԻ ՊԻՄԵՆ ԷՖ.)

Պիմէն էֆ. ծնած էր Պրուսա եւ զաւակն էր Տէր Գասպարի: Աշակերտած էր տեղուոյն Ս. Գէրդ վարժարակին: Ա. Աստուածածին եկեղեցին երաժշտապետ Յովկաննէ Գալֆայի պատասխանարարութեան մէջ մէնք ճայնին քայլէլու ու գեղեցկութենէն հրապարուած, Պրուսայի բարեպաշտ ժողովուրութեանը կը բարեւ եկեղեցի: 20 տարեկանին եկած է Պոլիս, ու ատեն մը բնակէ վերջ Գումարուած Զիթէնի կը փողոց, յետոյ փոխարարուած է Քերա, ուր իր գեղեցիկ ու համայէ ձայնին սիրաւարներ մանաւանդ պիտական ըշշանակ անձնանորութիւններ, միշտ երգելու կը հրաւիրէն զինքը:

Պիմէն էֆ. առ երգող մը ըլլալէ զատ եղած է նաև լաւ հեղինակ մը: Իր նորանոր շարգիները, ամէն օր մեծ այսուժով ու խանճավառութեամբ ընդունելութիւն կը դտնէին հանրութենէն: Իր տաղանց բացարիկ արէք մը ունեցած է մանաւանդ անք համար որ, ան իր երաժշտական կարողութեան տիրացած է ինքնօրութեանը:

Ան իր ապրած ըշշանակ մեծ ճանաչում գտած էր Թուրքիոս երաշտութեան լաւագույն վարպետներուն կողմէ ու քանիցից զնահասուած էր Աթաթիւրքի կողմէ, որուն երաժշտական ճանակն ու գժւարահամութիւնը ծանօթ էր արդէն:

ՈՒՏՏԻ ՄԵԾ ՍԱՐԳԻՒՄ

Ծնած է Ենի Գարու: Տայայութեան նազմայի գործարաններու մէջ ժամանակ մը աշխատիէ վերջ, իր մէջ գափարն զգացած է ուր նուպագու, եւ իրան կարծ ժամանակի մը մէջ սորգելով, զայս խաղաղիք մը պէս զործածելով իր բրտիստակիցներուն իսկ: Այս խիստ խոսմանալից ու ատանանաւոր արտհուսագչոր, դժբախտարար թիրցաւ իրկար ատեն լսելի դարձնել իր նոււագու, որովհետեւ անիծեալ հիսկանութիւն թուրամարտ Պայրանահան Պատերազմի օրերուն սե Հոգին յանձննեց իր բրտիստար մարդին: Սարգին յամա աշխատանոր կետպահու յաջողած էր ամենադժուռ կոտրները ու տարին մէջ թիրէն պէտք մայսին կուտակութիւնը կամաց աշխատանոր մը սարքի, երկ Արք Համապահունցն մէջ աւանդու իր Հոգին թշուար վիճակի մէջ:

Ուստի Սարգին սիրելին էր Քէմանի Թաղէսոսի:

ՈՒՏՏԻ ՍԱՐԳԻՒՄ ԳՎԵԼԵՃԵԱՆ (Պղպիկ Սարգին)

Ծնած է Ենիգարու, 17 տարեկանին իջած է արեւելեան նուագի սապարէզը ու երկար տարիներ նուազած է ուրուց թափուրով, եւ այս առիթով մէջ տպաւորութիւն զգած է երաժշտասէր ու հակաց հասարակութեան լիրոյ: Յնոյ անցած է Եղիպտոս, ուր գժուարական եղացիներին ալ մէջ զնահասութիւններու արթանացած, ու դրածեալ վերապարմած է Պոլիս:

Գացած է Աթէչիք, ուր մեծ ստուբենորոյ ու գնահատութիւններու շրջապատուած է, իրը լաւացոյ արտիստագու մը: 1930 Հոկտեմբերին Աթէնքի մէջ ուուած է նուազահանջէս մը եւ արժանացած է բազմաթիւ ովկիստներու: Ուստի Պղպիկ Սարգին, կարդ մը արտաստանչներու պէս մոլութենէ զիրծ չէ մնացած: Թիր մը աւելի օգիմոյ էր: Իր սիրութեան շրջանին քանիցս փորձած է անձնասպանութեան զիմնի բարեւստակ կողին նեղ զարդ թերեւս այս մանուկ աղջիկանը: Անզամ մը ինքիցնը կախած է իր տանը մէջ ջայց պատասած է, ուրի անզամ մըն ալ նիփ հարուէն ծով նետուած, բայց գարձեալ աղատ է սուոյդ մահէ մը:

ՔԱՆՈՆԻ ՆՈՒՊԱՐ

Բնիկ երեցիք Պանոնի նուպար, կարճ մէջոցի մը մէջ եղած փայլուն նուագու մը եւ համբասի տիրացաւ Պղպոյ արտարձաններուն մէջ: Միջոց մը անցաւ նոիպոտոս ուր սեղացի նշանաւոր արտիստ աղջէտներէ զնահասուեցած իր տարանդը: Անզամ սորիցցաւ քանոնը լափառան նուագի կողին ճամատէն ու բարակէն նուագի միհենոյն ատեն: Նուպար աղջնամարդ լափառան նուագու մը եղած: Իր նուագան կարելի էր զգուի գործոց նուազածութիւն մը նկատել: Եղիպտոսի Արարեան կողորդային թագուրները (եւելէ) եւ անոնց եղանակները կատարեալ պահանջման վերջ, երկոր անզամ ըլլալով վիրադարձաւ Պղիս, ու զինա-

Պաղարի վերջին օրերուն մէկնացաւ Սուրբա: Քանոնի Նույսպար միհենոյն ատեն ունի լաւ Ծիրինակութիւններ, որոնք միհեռէ այսօր Կ'երգուին ամէն կողմ:

ՀԱՆԵՍՏ ԵՂԻԱԶԱՐ

Մասն է Ակն 1884ին: 6 տարեկանին ծնողքին համար Պոլիս զարդ հաստատուած է Գումարու և յաճախած է Սայաց Կարգավարութեան: Տպայթմբնէն, իբ ժայնը յն աստատուած է երաժշտապես Գրիգոր Մէջերեանին որ ճայնառու արձնարքած է զինքը:

Եղիպատր տարիներու ընթացքին օգտառած է Մէջքիբանի լարանին երաժակավոր լարանուու թիւներին, ու գարտարանի կիսառ թողով սկսած է բանոն նուագի, ու ինքնոն նութեամբ զարգանայէց փեր, մտած է Քէմանի Բադէսի հուսմիրն մէջ իրր բանուի ու երգասաց: Այդ շրանին նիշապար տարիկան էր, ու իր աւանդն արագ եկեւներով կը փայնէց ներկայ Հանուրեթիւնը, որուն Հանուրանութեամբ և փնտական զժմբը զառնայից եղաւ առաջնակարգ Հանչնէտէ մը: Հանչնէտ Եղիպատր էի: քանիցաւ առնիցաւ ունիցած էր իրերու Ամբաթիքը ներկայ յութեան, արգանանարկ անոր զանատառնեան

Զայնագիրի բլաքներուն մէջ միշտ իր երգած
երգիրը մեծ հաճոյքով փնտռուած են հանրութեան
կողմէ: Եղիազար Հեղինակած է նաև տաղի ե-
զաւադի երգիր ու Մէջմօն:

ՔԱՆՈՆԻ ԱՐԹԱԳԻ

Զաւահն է Գումզարուի Դուրսի Քեշևս Ազարիկի Տիգրայն Աղային վարժարանը լրացնելէ փերծ կը մտնէ թշխանս վարժարան, բայց ին երածաշական կոչումը՝ արքիլք եղած է իր ուսման շարունակութեան, ու զարդած է վարժարանը յաճախելէ, ին հւտեած է արևելքնան աշխարհական երածաշութեան ու սորված է բանոն:

Իր նուազին, ունի պայման սիրեալը Արթամի կի այդ շրջանին, ուրաքանչիւ սիրեալը մը կը դիմէ իր փաստքին համաձայն ժում տառ ասպարզ կի խոնկեր համար: Երեք պէտք նուազի իրեց ասպարզ կի խոնկեր համազերով՝ Պղունը կը մէկնի անոնց հետո: Ցանաքքայէ եւ որդիք Թուրքիից քաղաքանիքու, ուր կը նուազի համգհնէտ Համբաւ մը շրինարով իրեց իր կը հրկար ամարտութեանց ընթացքին կը տիրախանակ արքանայ երածշտական համութիւնու համբաւին, այնպէս որ իրը Պղուն կը վիրատանայ ոչ մարտա կարող նուազող մը ըստ նաև համբաւի տէշ արուեստագէտ մը կը զառնայ: Աւտանին Պղոխի գարուն, առաջին անգամ նուազած է Քչմանի Թաղէսիսի խումբին մէջ, ուշաղրտվելինք զրաբելու հանրութեան ու իր պրակտուսակիցներուն: Իր ըստիւնքին մէնք նիրա հաստատուիր մասու է բարդիք զատուն մէջ, անոնց ծանօթանալով նաև իր հեղինակութիւններուն չնորդիւ:

Իր հիմնավի արուեստին գործնական ու տեսական հմտութիւն համբաւը արձագանք գտած է ամէջ կողմ, իւ յիտազային անկարգուած է առօրէն Տիրող Զայնը կրամօֆոններու Քիրայի ճիշդին:

Ան եւս քանիցս պատիւն ունեցած է երգելու Աթաթիւրքի ներկայութեան, արժանանալով Աթ-

թիւրքին բարձր ու դժուարահաճ պնահատութեան:

ՔԱՆՈՆԻ ՄԻԿՐԱՆ (ԶԱՎ ԱՌԳԵՑԱԼՈՒ)

Սնած է 1882 օգոստո 11ին և նախնական
ուսումը ստացած է Սամաթիոյ Ազգ. գարդարանին
մէջ: Պատիկով եղած է զպիր: Տար տարի Ազգ.
գարդարաններու մէջ պաշտօնավարելէ զբրջ,
նետուած է աշխարհական երաժշտութեան ապար-
էլէց, նուազելով քանին: 20 տարի մձն հնաւ-
քրդութեամբ հնաւեած է ձայներու զետեղից մնաւ-
թի գործիքներուն արուեստին (մանաւ) եւ ինս-
յանց արդիներ մը ձեռք բերած է ոչ՝ միայն այս
ճիշդին այլ նաև քանոնի նուազանն մէջ, անբցեցին
արդին քը մը ձեռք բերելով: Միկրոն կը լայնորդ-
էին գարդարաններուն Սելեսնի և Գամարու Գրիգորի,
որոնց միջնիւ քառար դպր ասած իրենց Բարուղու-
ամբ էծ համարի ստացած էին: Աւսա այս
թանգարին զէմքրոն կը յանդէց քանոնի Միկրոն,
որ իր ապար լրջանն կը զբաղի նաև նուազ-
չինութեամբ Պոլիս Ռևուն Զարչի թիւ 49դ
ինսութեան մէջ:

ՔԵՄԱՆԻ ՆՈՏՊԱՐ (ՉԵՍՎԼԵՔՑԵԱՆ)

Հարուծ անօթ պրոեստատիկ ուստի Արշակի որդին
է ան: Պատահի տարիքին իսկ սկսած է ջևթակ
նուագի, ցոյց տալով իր արտակարգ ընթանա-
կութիւնը: 13 տարեկանին իր Հայրը Արշակ իր
խոմքին մէջ տասծ է իր տառ Նուպարը, որ ութ
տարի հօրը հովանաւորութեան տակ նուագելով,
իրապոչած է անոր քաւուրները հոսումնալից
թագավիճնին նուագելիով: 20 տարեկանին պաշշ-
նակար զիբը մը գրաւած էր պրէն, զատուելի
Պոլսոյ ամենալաւ ջութական ներու կարգին,
պարանին աղբրի զտնալոյն իր պատահած
պազին: Ան նուագած է հանրածանօթ քանանին
Արշակի հօն ամէն զժուռակ կոտրները քանանին
յաջողութեամբ, Տիրոջ Զայն Փիրմային համար:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՉԵՐՉԵԱՆ

Ծնած է 1828ին և աշակերտած է Արքի Շալ-
ենախի. Ասկէ զառ չը ջած է թէջքէնիրը և սորված
է նէյ նուագիլ, ու հաստատ ինք ճանապարհ է:
Իր աշացուցած գլխաւոր աշակերտ եղած է Հերթակ-
նանձնան, որի կարգին, աշխարհի կ երածառութ-
իան արագած ուսացչի մը ու դարպահ եղած է:

ՆԻԿՈՂՈՍ ԹԱՇԹԵԱՆ

Ծնած է 1841ին Ասպիլոյ: Հմուտ հայկական
ու երրողական երաժշտութիւններու: Իր
աշակերտաներն են Գրիգոր Մէջքէրիսան, Ռուբէն
Ճիվանեան, Գրիգոր Զույշանեան:

ԱՐԻՍՏՈՎԱՆ Ա. ՔՀՆՅ. ՀԻՍԱՐԼԵԱՆ

Ծնած է 1856ին Պալաթ, ուրկէ ծնողքը փոխադրուելով Գումարու, Մայր վարժարանը աւարտած

է 1870ին: Պատիկուց մայրէ կորսնցնելով, մեծացած է Արփա Շալճեանի ինամորով, անոր զատկաներուն հետ մխափի: Արփա Շալճեանէն սորված է Հայկական մայնաբրութիւնը, որ յառաջ շարունակած է ու կատարելապրածած ինքնօնքութեամբ: 1877ին, իր շնթերցանութեան մեծ փափաքին եւս գուցացում տարւ համար, ժեռնարկած է դրավանուութեան, և 1896ին քանանայ ձեռնադրուած է Սամամթոյ երեք թաղերու վրայ: Սինչեւ քանանայ ձեռնադրութիւնը գրիթէ 25 տարի հեղինակած է բազմաթիւ ոչ-եկեղեցական հեղինակութիւններ: Ստեղծաբարուած է հիմարեան՝ Ամենանորը, ու այս եղանակով սևել են հոգոյդ բում», պէսթէնհեար «Քրիստոս պատարագան» եւ սասարա «Ճը որորնա» եւ թրի բարդամթիւ երգեր, որոնց թիւը 100-ի կ'անցնի:

Այսամակցած է Աղդային եւ կրօնական ժողովներու:

ՍՐԱԿ ՀԱՄԱՄԵԱՆ

Ծնած է Գարակէօմբէկ 1884ին եւ յաճախած տեղանու Ազգ. վարպարան: 12 տարեկանէն կղած է զպիր ու 18 տարեկանէն սկսեալ եղած է օչնական երաժիւ:

Արփա Շալճեան, եկեղեցին մէջ լսելով իր ճայնը, զրիթէ բռնէ տարած ու ճայնաբրութեան եւ շարականի զամ տուած է իրեւ: Հանձնուելունը սորված է քէմանի Թագէնուէն, որուն խումբին մէջ մարտուեւ ու տարիներ երգեէ վերջ, մասնակցած է զանազան խումբերու, շրջելով Թուրքիոյ զանազան քաղաքներն ու Պուլկարիան: Սորված է շատ մը յատուի Փասցիներ եւ երգած է նաեւ քէնանի Տիքանի խումբն մէջ, որուն երգացանեկ իսխտ ներս էր:

ՀԱՆԵՆՏԵ ՆԻԿՈՂՈՍ (Թօվկարուցի)

Նշանառ երգէ մըն էր որ երգած է Սուլթան Մէջիփան եւ Սուլթան Ազիզի ներկայութեամբ ու զանասուած է: Տեղինակած է 200է աւելի աղըր աղըաք շարգիներ:

ՔԷՄՎԱՆՆ ՍԵՊՈՒՀ (Աշազուրի)

Նշանառ չութականար, որուն ածած ջութակը կը հնայիր ժողովարուց: Սուլթան Ազիզի առջև, անոր հրամանով, շատ անամներ կը նուպէր Ոտնալուարի «Անրու իմ ասսանիւն», որովհետեւ Սուլթանը սիրաւար էր Հինագ եղանակին:

ՀԱՆԵՆՏԵ ԱՍԴԻԿ (ՀԱՄԱՄԵԱՆ)

Ազիփրտ Ազիս Շալճեանի: Բազմարդիս հեղինակ ու գեղեցկամայն երգի, որ փառուած ու զանասուած է միւս իր ժամանակի Սուլթաններէն ու պալատականներէն:

ՔԷՄՎԱՆԻ ԹԱՐԴԵՍՈՒ

Նշանառ յութակնոր ու հրգանան: Ծնած է Օրթագիւղ և 1913ին մեած է 55 տարու: Մանկութիւնն նուպագի փափաք ունիւր ու կոթիփն (թօխին) քաւուուի թէիկր, փայտի մը վրայ անցուցած ջութակ էր շինէր միւտ զորոց զափի ժամերուն: Ջութակի իր առաջին ուսուցիչը եղաւ մօրիկրայը՝ կատակերգակ Մովսէս Սափաղեան ու Հիմանցիներն մէկն էր Օրթագիւղի բարեկրաց թարունին: Թաղէսու զայրուն արուեստագչտ մըն էր եւ կը գերազանցը աշազուրի Սիրակւէր: Ըստ անզում, թաղումի մը նուպած պահուու, յորի կ'արտասաւը: Հնոցհնուէ հեղինամած է զեղացիկ շարքիներ, բչշրէսներ ու սէմայիներ:

Այլ հրանակիները այնքան արուայսարի կին որ, ունինգիները տառնց բար իրնային հասկնայ երգին իստասը: Մենած է թշուառ վիճակի մէջ եւ յուզարկուութիւնը կատարուած է իսխտ անչուք կ'իրավու:

ՔԷՐԵՍԹԵԵՆԵԱՆ ՄԻՔՔ

Հմայի կրիզէ, որ ասպարէ իխու 20 տարիկանին ու զերկդամն իխու 27 տարիկանին:

ՔԱՍԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Նշանառ արուեստագչտ, որ կարճասի կեսանը մը ունցացաւ իր շնինմութեան հնուեանքոյ:

ՔԷՄՎԱՆԻ ՆԻԿՈՂՈՍ (ԽԻՖԻՏԱՎԱՐԵՌՏԻ)

Աստիանակից աշազուրի Սիրակւէր, որ չափ անզում կը նուազ էր արքունիքին մէջ հրացում պատճառելուու:

ԹԱՄՄՈՈՒՐԻ ՅԱՐՈՒԹԹԻՒՆ (ՊԵԶԵՍՄԵՆԼԻ)

Որ Թամմուրի նանառ արուեստագչտ մըն էր: Բացի յիրողորհաններէն, յիշաստկութեան արժանի են նաև Թէմանի Թրին, Թամմուրի Ցովակին (Պարբրզնեղցի), Թանոնի Մարտու, Թանոնի Արամաւին (Սամամթիւցի), Նամուազ Երաւանդ, Հանէնու Վիրէն և տղան Թէմանի Անտոն, Հանէնու Սագամթիւ եւն, որոնք իրենց երաժշտութեամբ, մեծապէս նպաստած են թուրք երսժշտութեան ծաղկման և յառաջիմութեան:

«Ա. ՓՐԿԻՉ»